

ԿՐՕՆԱԿԱՆ

**ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ
ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ**

Դարձեալ Խորհրդային Ռուսիան է որ երկար տարիներու գաղտնապահ լուծեանէ մը յետոյ իրմով կը զբաղեցնէ բովանդակ աշխարհը, շէմեցուցիչ անակնկալներով, որոնք կը բանան խորհրդաւոր ծաւըն այն վարագոյրին, որուն ետին 25 է աւելի տարիներ ապրեցաւ և ստեղծագործեց ուսս ընկերվարական յեղափոխութիւնը, տենդոտ գործունէութեան մը մէջ: Այդ նորութիւններէն վերջինը, կարծես դէպքերու բնական ու տրամաբանական դասաւորումով, գերմանո-ուսս պայքարի բռնկումի նախօրեակին՝ քրիստոնէական եկեղեցիներու աւելի ազատ գործունէութեան մը թոյլտուութիւնն էր: Ծանօթ է մեզմէ իւրաքանչիւրին, դառն ու կսկծազին յիշատակներու ընդմէջէն, թէ ի՛նչպէս Հոկտեմբերեան կարմիր յեղափոխութեան օրերուն և անկէ ասդին կաշկանդուեցան ու իրենց պատեանէն ներս ամփոփուեցան քրիստոնէական եկեղեցիները, ապրելով շատ ծանր ու դժնդակ օրերու մէջ: Նոյնն էր նաև ճակատագիրը Հայաստանեայց եկեղեցւոյ և անոր հայրապետական Աթոռին՝ Էջմիածնին, քանի որ մեր նորակազմ հայրենիքը՝ Խորհրդային Հայաստանը, իբր անդամ Խորհրդային Միութեան մեծ ընտանիքին, նոյն քաղաքականութեան ենթարկուեցաւ կրօնական ըմբռնումի նկատմամբ: Քրիստոնէական եկեղեցւոյ բարելոնեան գերութեան ու մարտիրոսացման օրերն էին: Կը սիրենք յուսալ ու մանաւանդ հաւատալ թէ պիտի անցնին այդ դժնդակ ու տագնապի օրերը, եկեղեցիի ու Պետութեան փոխ-յարաբերութիւնները պիտի բարւոքին, ու պիտի խորտակուին արուեստականօրէն ու դիւր գաղափարաբանութեան մը վրայ հիմնուած այն պատուարները որոնք քառորդ դարէ ի վեր կը բաժնէին պետական ըմբռնումը եկեղեցւոյ հասկացողութենէն, ու երկուքի միջև — եկեղեցւոյ և Պետութեան — պիտի ըստեղ-

ծրել արդար ու խաղաղ համերաշխութիւն մը և գործակցութիւն մը:

Այսպիսի սրտառուչ ու թեւադրական հեռապատկերի մը յոյսը կը ներշնչէ մեզի խանդավառօրէն, Էջմիածնէն՝ հետեւաբար նաև մեր հայրենիքէն՝ գաղթաշխարհին զրկուած Տեղակալին սրտազին կոչը. «Հայը Հայաստանից դուրս չունի այլ հաստատուն կուսան բայց եթէ Հայ եկեղեցին և նրան գլխաւորող Ամենայն Հայոց Հայրապետութիւնը, Ս. Էջմիածնի հայրապետական Աթոռով, մեր ժողովուրդի և եկեղեցու թշնամիները հայութիւնը ջլատելու նպատակով տարածեցին մոլորեցուցիչ լուրեր որ իբր թէ Խորհրդային իշխանութիւնը կործանում է Հայ եկեղեցու կեդրոնը, Ս. Էջմիածինը»:

Էջմիածնի կոչէն յատկանշական սա մէջըբերումը, և պատերազմի առաջին օրերուն բովանդակ Ռուսիոյ մէջ, եկեղեցիներու վերաբացման — թերևս նաև մօտիկ ապագային կրօնական իրական ազատութեան — հարցը, առիթ կուտայ մեզի մօտենալու կրօնական այս հարցին ալ, աւելի հանգամանօրէն, տրուած ըլլալով անոր այժմէութիւնն ու շահեկանութիւնը բովանդակ քրիստոնէական եկեղեցիներու՝ ընդհանրապէս, և Հայ եկեղեցւոյ՝ մասնաւորաբար:

Ռուսիոյ Խորհրդային իշխանութիւնը նորակազմ պետութիւն մըն է, իւրայատուկ իր պետական գաղափարաբանութեամբ եւ սկզբունքներով, իր յեղափոխական ընկերվարական նկարագրով, պատմութեան եւ կեանքին նիւթապաշտ փիլիսոփայութեամբ, որ իմացական ու ոգեկան արժէքներն իսկ տնտեսական իրականութենէ ելուզուած վերերևոյթներ (epiphénomena) կը նկատէ, իր ընկերութեան և աշխատանքի հարցերուն իւրայատուկ ըմբռնումով, իր դասակարգային պայքարով, յեղափոխական մեթոտներով, բռնատիրական քաղաքականութեամբ, աշխատաւորութեան (proletariat) պետական կազմակերպութեան յաղթանակով, իր Կ. Միջազգայնականով, իր անդասակարգ ընկերութեան utopianով, կեանքի ճարտարարուեստական մեքենականացումի ծրագիրով. այս տուեալներու հիման վրայ, ան՝ պատմական առաքելութեամբ եւ կոչումով մըն ալ զբահաւորինքզինք թշնամի կը յայտարարէ գոյութիւն ունեցող ընկերային կարգ ու սարքին,

սովորութիւններուն՝ դարերու և ժողովուրդներու յիշատակներով նուիրականացած, և կրօնքի գէմ — Ըլլայ ան քրիստոնէութիւն, հրէութիւն, մահմետականութիւն — պայքարը կը նկատէ իր գաղափարաբանութեան ու ընկերային դաւանանքի հաւատոյ հանգանակին՝ ա. բ. գ. ը, տրուած Ըլլալով թէ՛ «ընկերվարական կեանք հնարաւոր է հոն, ուր դանդաւածները ազատ են կրօնքի աֆիոնէն» (*):

Ահաւասիկ, իր ամփոփ բայց ճշգրիտ գրեծերուն մէջ, Սորհրդային Ռուսիոյ պետական գաղափարաբանութիւնը և կրօնական հարցի նկատմամբ իր աշխարհահայեացքը որ ՀԾԷ աւելի տարիներէ ի վեր անողոք խտուրթեամբ ի գործ դրուեցաւ, պետական կազմակերպութեամբ, մամուլով, ու բրորականտի ամէն միջոցներով:

Իսկ ա՞յժմ. գէթ ևրեոյթներէն դատելով, գիրքերը փոխուած կ'երևին, և պոլշեիկեան հակակրօն գաղափարաբանութիւնը կը թուի նահանջած Ըլլալ Եկեղեցիներու նկատմամբ բռնած իյ փնասակար և հալածիչ քաղաքականութիւնէն:

Սակայն, պատմութեան մէջ առաջին անգամ չէր որ Եկեղեցին կը հալածուէր իր իսկ գաւակներուն ձեռքով, Եկեղեցին հալածելու և հարուածելու հոգեբանութիւնը, կրօնական ու ընկերային վերլվայրումներու շրջանին յատուկ կարգ մը մարդոց, կարգ մը դասերու մօտ դիտուած ախտակից զայրոյթ մըն է, զոր յետոյ պատմութիւնը չը վարանեցաւ որակել է՛ն խիստ վերադիրներով: Ֆրանսական յեղափոխութիւնը, որ յայտարարողը եղաւ ժամանակակից պատմութեան մէջ գերակշիռ հանգիսացող ընկերային սկզբունքներու և գաղափարներու, դասական օրինակը և ձեւը տուաւ Եկեղեցին հալածելու կերպին ու մտայնութեան, աւելի շղթայազերծ ու բուռն եղաւ իր կրօնահալած մեթոաներուն մէջ. 50,000 է աւելի քահանայ գլխատեց, եղաւ անմարդկային ու բարբարոս իր արտայայտութիւններուն մէջ. «վերջին թագաւորի աղիքէն լարեր պէտք է շինել, կ'ըսէր, կախելու համար վերջին քահանան»: Կողոպտեց կեկեղեցիները, պետականացուց բոլոր եկեղեցական կալուածները, քրիստոնէազերծ (déchristianisé) բրաւ բովանդակ երկիրը՝ կա-

թոլիկութեան դասական հայրենիքը. բայց ինչպէս ծանօթ է ամենուն, այս բոլորով ի վերջոյ ան անկարող եղաւ արմատախիւ ընելու, կրօնական զգացումը, որը յեղափոխականներու հաստատած բանաւորութեան շինու պաշտամունքի վրատակներուն վրայ աւելի քան շքեղ վերագարծ մը բրաւ իր իրաւունքին ու ազատութեան, այնքան արիւննոտ ու բարբարոս իրադարձութիւններէն վերջ. նոյնը եղաւ պարագան զանազան երկիրներու մէջ ԺԹ. դարու ընթացքին քաղաքական-ընկերային վերլվայրումներու հետեորդ կրօնական զգացման վերագարթնումին:

Սորհրդային Ռուսիա և ո, կարծես քալած Ըլլալ կը թուի պատմական նոյն տուեալներու լոյսին ու ցուցմունքներու ներքե. ապրելէ վերջ ինքն ալ քաղաքական-ընկերային յեղափոխութեան մը ամբողջական ու արիւննոտ ողբերգութիւնը քառորդ դարէ ի վեր, ահա որ ինքը ևս այսօր վար դնելով գէնքերը Եկեղեցիի և կրօնքի գէմ իր պայքարին, կ'արտօնէ Եկեղեցիներու ազատ գործունէութիւնը, որ երաշխիքը ունի մեզի բերելու, աւելի յետոյ, կրօնական ամբողջական ազատութեան մը կարելիութեան:

Բայց ի՞նչ կը նշանակէ այս. ու ի՞նչ կ'ապացուցանեն այս բոլորը. առաջին ակնարկով, գէպքերու տրամաբանական վերլուծմամբ, պիտի տարուէինք ենթադրելու և մտածելու թէ կրօնական այս վերագարծը Ռուսիոյ մէջ, Գերման-ուսու պատերազմի ճնշումին ներքե եղած փորձ մըն է, կամ ճիգ մը երեոյթները փրկելու սահմանուած, զանգուածներու գլխուն խաղցուած նոր խաղով մը. ճիշտ պիտի Ըլլար նման խիստ դատաստան մը, եթէ սակայն, աւելի խոր ակերէ բխող ու խոր զսպանակներէ լարուած հոգեբանական ու գաղափարական պատճառներ, կարելի ու ըմբռնելի չը դարձնէին նմանօրինակ կրօնական վերագարծ մը: Ու կրօններու պատմութիւնը, ժողովուրդներու հաւաքական-կրօնական կեանքին բովանդակութիւնը, արտայայտութիւնը, արձանագրութիւնը չե՞ն միթէ հաւաստի վերաբերմամբ մարդկութեան ունեցած մերձեցումի ու հեռացումի կրկնակ այս շարժումին, զոր նախազգացած են նաև հին իմաստասիրական գպրոցներէն ոմանք, որոնք ընդունած էին կրկնակ շար-

(*) Այս մասին աւելի յաւաքանուելու համար կարգալ «Սիոն»ի 1939 Սեպտ. քիւի 325-330 էջեր:

ժուժ մը նաև տիեզերքի մէջ, մին վայրէջքի, միւսը վերելքի, ու հետացման և մերձեցման այս կշռոյթը, ուրիշ մը կը թուի համաձայն ըլլալ նոյնինքն մարդկային բնութեան ողիին, անոր տագնապնեւուն, ժամանակաւոր ու յաւիտեանական երազներուն, իր ձերուն, ձգտումներուն ներկայացուցած մակընթացութեան և տեղատուութեան շարժումներու պատկերին:

Ռուսիոյ մէջ կրօնական այս վերագարծը ամէն բանէ առաջ և վեր, հետեանքն է ազգային ու ցեղային տագնապի մը, խորունկ անձկութեան մը որուն մատնուած են Ռուսիոյ բազմացեղ ու բազմալեզու ժողովուրդները, մտրակուած զարհուրանքէն, անստոյգի անդոհանքէն, ցնցուելէ, փրթելէ յետոյ իրենց ոգեկան խարխիսներէն, որոնց ենթագիտակցութեան մէջ, ճգնաժամի սա օրերուն ոգեկան նոր ուժեր կը յայտնուին յանկարծ, որոնք միայն կարող պիտի ըլլան նմանօրինակ տագնապնեւէ ազատելու ամբոյնները և զանոնք անցնելու խորունկ ու լայն անձկութիւններու ընդմէջէն զէպի փրկարար ու լուսաւոր հանգըրււաններ: Այս ուղղութեամբ չափազանց ուշադրաւ էին վերլուծումները Berdiaevի, այս անձուկին խորաթափանց ճանաչումին և սահմանումին նուիրուած. Berdiaev, մեր օրերու էն խոր մտածողներէն մին, եւ որուն գաղափարաբանութեան մէջ լայն բաժին մը ունին ԺԹ. և Ի. դարու ընկերային ու քաղաքական տեսութիւնները, իրաւամբ ասոնց ամենուն տակ կը գտնէ մէկ ու յաւելթական պակասը. Աստուածալինին պակասն է ան արդի քաղաքակրթութեան մէջ. այս տեսութեամբ, կարծէք յստակ ու հասկնալի կը դառնայ այն ամբողջ անգթութիւնը որ ներկայ պատերազմը կը զատորոշէ անցեալի փողոտուներէն. յաղթանակ, աշխարհակալութիւն, խօյ մարտականութիւն, բոլորը՝ ստեղծները ոճիրին, այսօր պարզ են այս բոլորը ուս. քրիստոսեանայ իմաստասէրին և մեզմէ իւրաքանչիւրին, վասնզի այդ բոլորը արդիւնք են Աստուծոյ մը պակասով մարդերու և զանգուածներու մէջ շղթայազերծ անասունին որ 50 է աւելի տարիներէ ի վեր կը շարժի ու կը գործէ ոչ թէ իմացական բարձր գաղափարներով ու տեսիլքներով, որոնք կը յատկանշեն նախորդ դարերու մարդկութիւնը, այլ մարդկային

հոգիի մեծ կիրքերուն կարմիր ալիքներով, տինամիզմով, ուժի միտասխիզմով, ու կենսական խանդի (élan vital) կախարդանքով:

Արդարեւ, սա կէտին վրայ, առանց ուրիշ բնագանցական ապացուցումներու զրմելու, ու մնալով լոկ իրականութեան դաշտին վրայ, բնական չէ՞ խորհիլ որ մարդկութեան հոգիին էն անդիմադրելի մէկ պահանջքն ու կիրքն ըլլայ կրօնականի ու ստուռածայինի զգացումը. արդա՞ր է այս պահանջքը. պատմութիւնն ու մարդոց ոգեկան փորձառութիւնը զայն կ'ապացուցանեն. դարերը զայն կը հռչակեն. անոր համար տաճարներ կը կանգնին, ու անոր փառքին ու յաղթանակին համար հազարներ կը մեռնին դարերէ ի վեր. վասնզի կրօնական զգացումը տիեզերական է մարդուն մէջ ու այնքան բնական որքան սիրոյ զգացումը. մարդկային ողիին խոր ալքերուն մէջ դրած է ան իր արմատը. դարերը իրենց հոլովոյթին մէջ կը փոխեն մարդոց հաւատալու, զգալու և սիրելու կերպերը, բայց բոլոր այդ բազմափոփոխ ձևերուն ներքեւ յաւիտենապէս կենդանի խորք մը կայ ծածկուած. կրօնականի, աստուածալինի անվրէպ զգացումն է ան, որուն զէմ պայքար բացաւ պոլշեիկ ընկերվարական գաղափարաբանութիւնը, առաջնորդուած կրօնքի շատ ծանծաղ և մակերեսային հասկացողութեանէ մը:

Դեռ երէկ, պատերազմի առաջին օրերուն, այդ սխալ հասկացողութեան է՛ն յատկանշական խոստովանութիւնը կ'ընէր մամուլի մէջ, յայտնի համայնավար մը, յայտարարելով թէ «մենք կրօնքի զէմ պայքարեցանք ու կը պայքարինք, որովհետև կրօնքը կը նկատենք démodé բան մը, ժամանակը, սեզօնը անցած ժամանակավրէպ հաւատալիքներու ամբողջութիւն մը». սա մարդուն բերնով դժբախտաբար ամբողջ գաղափարաբանութիւն մը կը խօսէր անշուշտ. ու ահաւասիկ հո՛ն է ողորմելի ողբերգութիւնը և իմացական սնանկութիւնը գաղափարաբանութեան և հակակրօն բրբբականտի մը, հիմնուած՝ երեւոյթներու վրայ միայն, որ չէ կրցած իջնել, իր անհասկացողութեան պատճառաւ, կրօնական ըզգացումի խորունկ ալքերուն մէջ, որոնք կը պոթկան յանկարծ, երբ ժամանակները անհրաժեշտ դարձնեն զայն, ինչպէս սա

օրերուն: Արդարև, եթէ երբեք կար *démocratie* բան մը ուսու ժողովուրդի ըմբռնումներուն մէջ, հաւանաբար կրօնական զգացումը չէր ան, այլ Մարքսեան մատերիալիզմը ինքնին, ապահովաբար, որուն դարէն ասդին իմաստասիրական և ընկերային մտածողութիւնը, դիմաւորելու համար մարդոց մէջ դարձեալ, տիրական, խոր ու անկանգնելի թշուառութիւնը, վերոյիշեալ սկզբունքներու վրձնական սնանկութիւնը, բանականութեան անունով, արամաբանութեամբ պաշտպանուած, մեզի աւետուած երանութեան եղջերուաքաղի մը վերածուիլը, հարկին տակ զգաց ինքզինք այդ ամէնը կշռելէն յետոյ վերադարձ մը ընել այն արժէքներուն եւ կշիռներուն, որոնք մարդկութիւնը բերելէին մինչև մեր օրերը, ապահովաբար, նուազ անողոք, նուազ բարբարոս, քան ինչ որ տեսաւ աշխարհ *Kapital*ի աւետարանէն ասդին, երբ լման ժողովուրդներ ողջակիզուեցան, արդարութեան ասպետներուն անտարբեր և սինիք ժպտին մէջ. այս վերագարձը գէպի փորձուած արժէքներ և կշիռներ, կրօնական զգացման մեր մտածողութեան ոչ միայն ուժը և իրականութիւնը, այլև անհրաժեշտութիւնն ու յաւերժականութիւնը կը փաստեն. և հիմա այդ յաւերժականութիւնն է որ կ'ապացուցուի, երբ մակերեսային տեսութիւններու և ըմբռնողութեանց դիմաց յանկարծ, իր խորագոյն թափին մէջ այդ մշտականդան կրօնայնութեան ոգին է որ կը յայտնուի իրր մնայուն ուժ մը զանգուածներու ոգիին: Արդարև կուգան ու կ'անցնին, ընկերային ու անտեսական ինչ ինչ ըմբռնումներու «հորոյթ»ները ու «հնոյթ»ները, բայց նորէն, մեծագոյն տագնապներու և անձկութեանց մէջ, ինչպէս անհատներու, նոյնպէս ժողովուրդներու հաւաքական կեանքին մէջ, կանգուն կը մնան խորունկ և յաւերժական ճշմարտութիւններ, որոնք կը վարեն հոգիները և որոնց միայն կը վստահին ամբոխները: Յաւերժական այդ ճշմարտութիւնները կը թանձրանան, մարմին կ'առնեն զանգուածներու կեանքին ու յիշողութեան մէջ կրօնական արարմունքներու և ձեւերու ներքեւ, որոնք կրնան այս կամ այն ձևին տակ հինգած երևիլ, բայց անոնց տակ կայ բուն խորքը, հոգին՝ զոր չէ հասկըցած պոլշեիկ ընկերվարական գաղափար

բարանութիւնը, և պայքար մղած է նաև անոնց դէմ. այդ ձեւերուն և արարմունքներուն մէջ նոյնիսկ, որը ինչ ինչ ժամանակներու մէջ կարելի է թերևս կենսազուրկ և հինգած կարծել, կը գանուին սակայն ժողովուրդներու յիշատակներուն և կեանքերուն մէջ կենսական՝ նստած աւանդութիւններ, որոնք իրենց յատուկ տեղը ունին, և ի հարկին փրկարար ուժը. պատերազմի օրերուն, բովանդակ Ռուսիոյ մէջ զանգակները լեզու ելան. անոնց ձայնով հին, սրբազան ուսական ոգին կ'արթննար. զանգակներու միլամաղձոտ արձագանգները աւելի ազդեցիկ դարձան զանգուածներու հոգիներուն քան Մարքսեան հանգանակին է՛ն սիրուն ու տրամաբանական Փորմուշները: Կուգան պահեր ուր հին ձեւեր տարբեր մէկ հմայք մը կը հագնին սիրտերը շարժելու, նուիրումի ու զոհարարութեան կանչելու զանոնք, ինչ որ չեն կրնար ընել, ընկերվարական կամ իմաստասիրական Փորմուշները, վասնզի, զուրկ են ոգեկոչման անոնց զօրութենէն: Բայց, պէ՞տք պիտի ըլլար, սրբազան Ռուսիոյ մը ընդոտնումը որպէսզի այդ զանգակները լեզու և լլէին տարերային ուժերու սա հեղեղին մէջ, որուն հոսանքներն են արդի ընկերային գաղափարաբանութիւնները, գէ՞մ դէ՞մի, իրար ընկուզելու տենդի մը մէջ, անճանաչելի ըլլալու չափ պղտորած իրենց իսկ նկարագիրներէն. իմաստութիւն չէ՞՞ փնտոել լայն ու խաղաղ հոսանքը — կրօնականի ու աստուածայինի — որուն մէկ ծայրը սկիզբ կ'առնէ յաւերժութենէ մը գէպի ուրիշ յաւերժութիւն, և որուն վրայ կը քայլէ ինչ որ քաղաքակրթութիւն կը կոչենք ահա դարերէ ի դար, քիչ մը աւելի ազնիւ, քիչ մը աւելի բարի ընելու համար մարդոց որդիներուն թշուառ ամբոխը. ունի՞՞ք աւելի անուշ ձայն մը որ մեզի ըսէք բարութեան, կեանքի սրբազան իրաւունքին անմահ պատգամները այնքան քաղցրութեամբ, մեզի եկած, զանգակներու ձայնէն ու մեր կրօնական պարզուկ մատեաններէն:

Ս.հաւաստիկ կը կարծենք պատճառներէն գլխաւորը Ռուսիոյ մէջ կրօնական զգացման վերագարթնումին. որը յատկանշական ուրիշ երեսով մըն ալ ի յայտ կուգայ ուսական բանակին մէջ. այդ յատկանիշը, ուսու զինուորին մէջ իսկ արբնցող կրօնական

ողին ե, որը կ'անդրադառնայ եւ կ'ազդէ պետական ամբողջ քաղաքականութեան վրայ. պատմութիւնը արձանագրած է նմանօրինակ հոգեբանական իրողութիւն մը ընդհանուր պատերազմի օրերուն: Ծանօթ է բոլորին թէ նախորդ մեծ պատերազմէն առաջ, Յրանսայի մէջ արմատականներու պայքարին և յաղթանակին հետեան քով ստեղծուեր էր պաշտօնական աշխարհիկ (laïque) մտայնութիւն մը, որ իր հակակընդէն տակ առաւ Յրանսայի բովանդակ կեանքը, և որ պատերազմի իսկ առաջին շրջանին բարձրագոյն ղերքերէն կը հեռացնէր այն զօրավարները որոնք կրօնական որոշ ուղղութիւն և դաւանանք ունէին. և ահա պատերազմի ճակատագրական պահերուն, զօրքերուն մէջ որոնք ամէն բոլոր մահուան հետ կը դէմյանդիմանուէին, կրօնական զգացման վերադարձում մը ստեղծուեցաւ. չնախատեսուած այս բացառիկ պարագան, ստիպուեցան նկատի առնել լաիկ մտածման է՛ն արմատական ներկայացուցիչները, որոնցմէ մին՝ Ժօրժ Քլէմանսոյ, չվարանեցաւ նոյնիսկ վճռականօրէն վերջ դնելու կղերականութեան (cléricalisme) դէմ պայքարը և առաջին զծի վրայ բերելու կաթոլիկ այն զօրավարը, որ ամէն օր եկեղեցի ու պատարագի կ'երթար. Թօշն էր ան որուն հաւատքին վստահեցաւ Քլէմանսոյ դաշնակից բանակներու յաղթանակը, տաղնապի ու անձկութեան այդ յուսահատ օրերուն: Քլէմանսոյի քաղաքականութիւնը կուգար այն յստակ ըմբռնողութենէն թէ կրօնական ուժը խորագոյնն էր այն ուժերուն որոնք գերագոյն ու ճակատագրական վայրկեաններուն, գերագոյն զոհողութիւնները ձեռք կը բերեն մարդոցմէ և զանդուածներէ: Արդեօք, այսօր ալ, նոյն ճշմարտութիւնը չէ՞ որ կը յայտնուի Ռուսիոյ համարանդհանքի սաօրերուն, անոր վարիչներու մտքին. տառապողներու և մեռնողներու անհուն բազմութեան պէտք է թողուլ յոյսի այն նշոյլը որ լաւագոյն աշխարհի մը համար կը մխիթարէ զանոնք և կը կազդուրէ:

Պորբդային Միութեան մէջ կրօնական սա վերադարձը կը բացատրուի, կը կարծենք, տակաւին երրորդ պատճառով մը ևս: Ռուս ընկերավարական յեղափոխութիւնը, իր պատմական նշանակութեան մէջ, բացարձակապետութիւնն է աշխա-

տաւորութեան իշխանութեան. կը քարոզէ և կը ջատագովէ բոլոր երկիրներու աշխատաւորութեան միացումը. այս նպատակին յաջող իրագործման համար ու անով բովանդակ մարդկութեան միութիւնն ու ամբողջականութիւնը ապահովելու յոյսով, Հոկտեմբերեան յեղափոխութիւնը հարկ տեսաւ զլիսատել եկեղեցին, կաշկանդել կրօնական ազատութիւնն ու խորհրդութիւնը, որը արգելք կը նկատէր ազգերու համամարդկային եղբայրութեան սկզբունքի իրականացման, տրուած ըլլալով որ կրօնքը կը ներկայանար անոր մտածումին ու զատումին տարբեր ձեւերով և աստիճաններով. մէկ մարդկուքիւն եւ մէկ կրօնք. մէկ հայրենիք — սովիւթ միութիւններու անուշտ — և մէկ կառավարուքիւն — կազմակերպուած աշխատաւորութեան: Համամարդկային սա միութիւնը կրնայ իրագործուիլ, կը մտածէին անոնք, եթէ վերնային մարդկութեան մէջ կրօնական տարբերութիւնները, կեանքի սրբազան իրաւունքին զիմաց հաւատար էին իրենց աշխատանքին ու ապրումին մէջ, ու հաւասարութեան այս սկզբունքին վրայ կրնային բաժնել աշխարհի հարստութիւններն ու կեանքի ընձեռած զլրբութիւնները աշխատաւորութեան խաւերուն մէջ: Արդ, ջնջելով կրօնական տարբերութիւնները, և խեղդելով զանոնք իրենց սաղմին մէջ, միամիտ յոյսն ու ակնկալութիւնը ունէին իրականացած տեսնելու, երկրային զրախախտ մը հեռապատկերին այդ մոգական պատրանքը: Այսպէսցան ռուս ընկերավարականները իրենց նախահաշիւներուն մէջ, ու պատրանաթափ՝ իրենց յոյսերուն մէջ: Անգլիա և Ամերիկա, որոնք նախապէս խանդավառուեցան պուլշիկ գաղափարաբանութեան կարգ մը նախադրեալներէն, պաղեցան, froissé եղան Մարքսեան մատերիալիզմէն և պուլշիկ հակակրօն պայքարէն, նկատելով զանոնք հետեակ (terre à terre) վարդապետութիւններ, որոնք՝ իրենց բարձրագոյն արժէքներու ըմբռնումին ու զգացումին մէջ խորապէս կը վերաւորէին անոնց իմացական և բարոյական խորագոյն զիտակցութիւնը: Եւ եթէ ռուս յեղափոխութիւնը, իր հակակրօն պայքարի գաղափարաբանութեան մէջ, շեշտը չը դնէր հակակրօն իր քաղաքականութեան վրայ, իր դէմ մղուած պայքարը ուրիշ ժողովրդա-

պետութեանց կողմէ, խոչոր համեմատութիւններու պիտի չի հասնէր. որովհետեւ, ընդհակառակը, իրապէս կրօնքն է որ կը միացնէ ու կը զօղէ ժողովուրդներն ու ազգերը, մեծ ամբողջի մը, համամարդկային մեծ միութեան մը, նուիրական ընտանիքի մը մէջ բարձրացնելով զանոնք, որ քրիստոնէական ընդհանուր եկեղեցին է: Երբ Սորհրդային Միութիւնը, կրօնքի դէմ պայքարի իր զէնքերը վար դրաւ, իրեն ձեռք երկարեցին, առաջին առիթով, երկու մեծ ժողովրդապետութիւններ. կրօնքն էր որ իրարու կը բերէր կրօնական զիւր հասկացողութեամբ մը իրարմէ բաժնուած ազգերը:

Ահա ասիկայն տուեալները որոնց լոյսին մէջ հասկնալի կը դառնայ Սորհրդային Միութեան վերադարձը զէպի կրօնական արժէքներն ու կշիռները, զորս օտնահարեց քառորդ դարէ ի վեր. ան, կրնայ պահել բուն ընկերվարական ու անտեսական այն ամբողջութիւնը զազաւարներու և տեսութեանց, և անոնց վրայ բարձրացող իրագործումներու զազաւարական կառոյցը, հրաժարելով հանդերձ կրօնքի նկատմամբ իր սխալ գազաւարական տեսութենէն (base). որովհետեւ ինչ որ Մարքսիզմի մէջ էական սխալն էր, այն կարծիքն էր թէ ընկերվարական կարգերը պայմանաւորուած պիտի ըլլային անհրաժեշտաբար կեանքի և աշխարհի նիւթապաշտ ըմբռնումով մը, մինչ իրապէս անոնք անտեսականի կարգին պատկանող էապէս ազատ պէտք է ձգէին ոգեկան արժէքները իրենց մակարդակին վրայ, իրենց սեպհական լոյսին մէջ աճելու:

Այս հեռապատկերը կը խօսի մեզի՝ մանաւանդ, վասնզի անոր մէջ կը սիրենք տեսնել վերականգնումն ու վերազարթնումը Հայ Եկեղեցւոյ, որ նաև իր ոգեկան կամուրջ, իրարու պիտի զօղէ Սիբիւքի և Մայր Հայրենիքի տարապիւր սիրտերը. եթէ քաղաքական զէպքերու գահավէժ անկումով ու մեր ճակատագրին բերումով, տարիներէ ի վեր բաժնուած կը մնայինք Մայր Հայրենիքի մայր վանդուածէն, որ ի յայտ բերաւ սրտի ու մտքի, աշխատանքի ու գաղափարի կալուածէն ներսնորու փարթամ նուաճումներ ու բխումներ, շնորհիւ Հայ Եկեղեցւոյ գաղափարին ու խորհուրդին, նորէն իրարու պիտի զօղուին մեր կարօտաբաղձ ու հայրեն-

ԹԱՐԳՄԱՆՁԱՅ ՍԵՐՈՒՆԴԸ

(ԹԱՐԳՄԱՆՁԱՅ ՏՕՆԻՆ ԱՌԻՅՈՎ)

Մեր պատմական անցեալի վերաբերող և մեր ազգային կեանքի ամենէն բեղուն և բախտորոշ մէկ շրջանը կերտող հոյ մը աղնուական մտաւորականներու յիշատակը, զոր եկեղեցին ևս կը պատուէ Թարգմանիչ Վարդապետներ վերադարձով և սրբութեան լուսապսակով, առիթը կուտայ մեզի ողբ-կոչումը ընելու իմացական ու ազգային այն արժէքներուն և կշիռներուն որոնց սպասը ըրին անոնք այնքան զեղեցիկ արգիւնաւորութեամբ մը:

Ու սա ոգեկոչումը Թարգմանիչներու յիշատակինն և արժէքին, որ հայ մտքին ընծալուած սրտազին մեծարանք մըն է միևնոյն ատեն, յատկանշական է ու թեյազրական անով որ, մինչ մենք կը փափաքինք, սա էջերուն վրայ, կանգ առնել, զէթ պահ մը, մեր մշակոյթը հիմնող ու ձեւաւորող իմացական մեծ զէմքերու առջև, անդին, հսկայ ժողովուրդներու իմացական փարթամութիւնը և սգեկան հզօր բխումները պատմող յիշատակարաններ կը փճացուին ու կը քանդուին անանուն բարբարոսութեամբ մը. բայց ե՞րբ, մարդկային միտքը, չէ վճարած իր գոյութեան համար է՛ն սուղ վերկազինը. բայց հարկ է անցնել:

Թարգմանիչներ: — Մեր պատմութեան ամենէն ճգնաժամային ու ճակատագրական մէկ պահուն, մեր երկրին ամէն անկիւններէն հաւաքուած, ի մի բերուած, երիտասարդութեան ընտանիքն՝ ծաղիկն է որ կը կազմէ այս խումբը, զոր հազիւ կը զոյանք իր շքեղ թելագրութեանը մէջ, իր ամբողջ գեղեցկութեամբ և փայլով, այսքան գա-

նազուրկ հոգիները եղբայրական դիրքնդ-խառնումի տաքութեան ու ողջագուրումին ընդմէջէն:

Ու սա քաղցրագոյն յոյսերու հեռապատկերը անոր համար կը խօսի մանաւանդ մե՛ր սրտերուն:

ԱՐԹՈՒՆ ՎԱՐԿԱՊԵՏ